


## ՆԱՄԱԿ ՄԻՐՈՅՑ ՆԱԽԱՌՁԻ ԵՎ ԱՏԵԼՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Կարիքը չկայ սիրոյ մասին նոր հետազոտութիւններ կատարելու, որովհետեւ մենք նյուինքն Քրիստոսը ունինք, որպէս սիրոյ վարդապետ, որ ըսաւ. «Զիրար սիրեցիք եւ եթէ զիրար սիրէք, պատուիրաններս կը գործադրէք», որովհետեւ սէրը պատուիրաննին գլուխն է եւ ան, որ կ'ուզէ զԱստուած պաշտել, միւս բոլոր պատուիրաններէն առաջ պէտք է սէր ունենայ. «Ձեր զիրար սիրելով է, որ ես ձեզ սիրեցի»: Որովհետեւ ինք սէր է, Յովհաննէս զԱստուած սէր կը կոչէ եւ ան, որ [Աստուած] սիրոյն մէջ կը մնայ, ան Աստուծոյ մէջ կը բնակի եւ Աստուած իր մէջ, որովհետեւ ան Աստուծոյ սիրոյ հրամանը գործադրեց: Աէրը Հին Կտակարանի մէջ եւս քարոզուած էր, բայց նոր Կտակարանի մէջ Քրիստոս կը հրամայէ քարեկամները, բայց նաև քշնամիները սիրել եւ իր քարեկամին սիրոյն կեանք զոհել: Ան կեանքը զոհեց իր քշնամիներուն եւ քարեկամներուն համար, որպէսզի մեր մէջ սիրոյ պատուիրանը ամրացնէ ոչ միայն խօսքով, այլև գործով: Ուրեմն, մենք եւս ամբողջ սրտով զԱստուած սիրենք եւ Անոր պատուիրանները երկիրածութեամբ պահենք, որովհետեւ զԱստուած սիրել կը նշանակէ իր պատուիրանները սրտանց գործադրել, իսկ պատուիրանները գործադրել կը նշանակէ նշանառուապէս զիրար սիրել եւ ան, որ նշանառուապէս կը սիրէ իր եղբայրը, անիկա կը գործադրէ իր պատուիրանները:

Յովհան Մանդակութի

## ԾԻՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

### ՀԱՅՑ. ԱՌԱՋԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ Ս. ՊԱՏԱՐԱԳ



ՊԱՏԱՐԱԳԻ ԽՈՐՀՈՒԹԻՒՆ ՀՎԱՏԱՏՈՒՄ

#### 2.-Պատրաստութիւն ընծաներուն

Վարագոյրը գոցուելէն ետք, երբ դպիրները յատուր պատշաճի մեղեղին կ'երգեն, աւագ սարկաւագը նախ սկիհը եւ ապա ընծաները՝ նշխարն ու գիմին Ս. Սեղան կը բերէ: Պատարագի քահանան կը կարդայ Ս. Նարեկացիէն երկու աղօքք, ապա նշխարիը երկիրածութեամբ կ'օրինէ եւ զայն մաղանային (Սկիհին վրայ դրուած փոքր ափսէն) վրայ դնելով կ'ըսէ.-

«Ասիկա յիշատակն է մեր Տիրոջ Յիսուսի Քրիստոսի, որ անձեռագործ արորի վրայ կը բազմի, բայց մարդկութեան սիրոյն յանձն առաւ խաչի մահը: Յաւիտեան օրհնաբանեցէք, գովարանեցէք եւ փառաւորեցէք Զայն:

Ապա գինին կը լեցնէ սկիհին մէջ...

...Ծարունակելի

## ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ԼԻԲԱՆԱՆԻ



ՅՈՒ ԽՈՍՔ ԻՆ ՈՅԵՐՈՒՄ ԵՐԱԳ Է ՈՒ Խ ԾԱՒՐՆԵՐՈՒՄ ԼՈՅ  
(Ա. 119.105)

Ժ. ՏԱՐԻ

ԿԻՐԱԿԻ, 17 ՄԱՐՏ 2024

ԹԻՒ 11

ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐՈՒ ԱՍՏՈՒԱՆՉԱԿԱՆ ԸՆԹԵՐՅՈՒՄՆԵՐ  
Ես. 66.1-24: Կղ. 2.8-3.17: Մտ. 22.34-23.39

## ՅԻՍՈՒՄ ԶՐԻՍՈՍԻ ԱԵՏԱՐԱՎԱԾ

### ԸՆՍ ՄԱՏԹԷՈՍԻ 22.24-23.39

Երբ փարիսեցինները լսեցին, թէ Յիսուս Սաղուկեցինները պապանձեցուց, իրարու քով եկան: Անոնցմէ մէկը, օրէնսգէտ մը, Յիսուսը փորձելու համար հարցուց. «Վարդապէտ, Օրէնքին մէջ, ո՞րն է մեծագոյն պատուիրանը»: Յիսուս ըսաւ անոր. «Սիրէ՛ քու Տէր Աստուածու ամրող սիրտովդ, ամրող հոգիովդ եւ ամրող միտքովդ: Սահկա է մեծագոյն եւ առաջին պատուիրանը: Երկրորդը ասոր նման է. Սիրէ՛ ընկերդ քու անձիդ պէս: Այս երկու պատուիրաններէն կախեալ են ամրող Օրէնքը եւ մարգարելութիւնը»:

Երբ Փարիսեցինները հաւաքուեցան, Յիսուս հարցուց անոնց. «Ի՞նչ կը խորհիք Քրիստոսի խոստացուած Փրկիչին մասին: Որու ՞նորին է ան»: Անոնք պատասխանեցին. «Դաւիթի»: Յիսուս ըսաւ անոնց. «Քայց ինչպէ՞ն Դաւիթ Ս. Հոգիով ներշնչուած՝ զայն Տէր կը կոչէ ու կ'ըսէ. «Տէրը իմ Տիրոջ ըսաւ. աջ կողմն նստէ, մինչեւ քշնամիններդ ոտքերուդ տակ զնեն՝ որպէս պատուանդան»: «Արդ, եթէ Դաւիթ զայն Տէր կը կոչէ, ինչպէ՞ն անոր որդին կ'ըլլայ»: Ոչ ոք կրցաւ պատասխան տալ Յիսուսի եւ այդ օրուննէ սկսեալ, ոեւ մէկը չէր համարձակեր իրեն հարցում ուղղել:

Ապա Յիսուս ժողովուրդին եւ իր աշակերտներուն ըսաւ. «Մովսէսի աքոռը նստան օրէնքի ուսուցիններն ու փարիսեցինները: Իրենց ըսածներուն հնազանդեցէք եւ կատարեցէք զանոնք, սակայն մի՛ ընեք ինչ, որ իրենք կ'ընեն, որովհետեւ անոնք կը սորվեցնեն, բայց չեն կատարեն: Անոնք ծանր եւ դժուարակիր բեռններ կը դնեն մարդոց ուսերուն, մինչ իրենք նոյն բեռնները կրելու նուազագոյն ճիզն իսկ չեն ըներ: Ինչ, որ կ'ընեն մարդոց երեւելու համար կ'ընեն: Իրենց գրանակները կը լայնցնեն եւ իրենց հազուատներուն ծոպերը կ'երկնցնեն: Ընթրիններու ընթացքին պատույ տեղերը գրաւել կը սիրեն եւ ժողովարաններու մէջ՝ առաջին աքոռնները: Կը սիրեն հրապարակներու վրայ մարդոցմէ բարեւներ ընդունիլ եւ «Վարդապէտ», այսինքն «Ուսուցիչ» կոչուիլ: Բայց դուք, ոեւ մէկը «Վարդապէտ» մի՛ կոչէք, որովհետեւ դուք բոլորդ եղբայրներ էք եւ մէկ ուսուցիչ ունիք: Երկրի վրայ, ոեւ մէկը «հայր» մի՛ կոչէք, որովհետեւ դուք մէկ Հայր ունիք, որ երկինքի մէջ է: «Առաջնորդ» մի՛ կոչուիք, որովհետեւ ձեր միակ առաջնորդը Քրիստոս է: Զեր մէջէն մեծը բոդ ձեր սպասաւորը ըլլայ: Ով, որ իր անձը կը բարձրացընէ՝ պիտի խոնարհի եւ ով, որ իր անձը խոնարհեցնէ՝ պիտի բարձրանայ:

# ՍՈՒՐԲԵՐ ԵՒ ՏՕՆԵՐ

## Ա. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱԽՈՐԻԶ

Հայ Եկեղեցին Գրիգոր Պարքեսի բանտարկութեան վերջին տարին՝ 301 թուականին, Սուրբ Հոփիսիմեանց եւ Գայիանեան 37 կոյսերը նահատակութեան Վաղարշապատ քաղաքի մօտերը: Ս. Հոփիսիմեանց կոյսերու նահատակութեան ետք Տրդատ արքան կը պատժի: Դիւահար թագաւորը վայրի խոզի նման կը դառնայ եւ եղէգնուտերու մէջ կը մտնէ: Պատիժէն զերծ մնացած իր բոյրը՝ Խոսրովիդուխտը տեսիլք մը կը տեսնէ, որ կը կրկնուի հինգ անգամ, ըստ որուն միայն Գրիգորը կրնար բուժել դիւահար թագաւորը: Խոսրովիդուխտի խնամակալ՝ Օտա Ամատունին, Գրիգորը հանդիսաւոր շուրով Խոր Վիրապէն Վաղարշապատ կը բերէ: Ապա, արքային աղաչանքը տեսնելով, Աստուծմէ ստացած իր գօրութեամբ կը բժշկէ Տրդատ Մեծը եւ բոլոր դիւահար պալատականները: Տեսիլքին մէջ Սուրբ Գրիգորին կը յայտնուի կոյսերուն վկայարաններուն վայրը: Դարձի եկած արքան հրաման կու տայ, որ բոլոր քրիստոնեաներուն դէմ հալածանքը դադրի եւ ժողովուրդը ազատորէն պաշտէ Քրիստոսի սուրբ հաւատքը: Եւ այսպիսով, Տրդատ Գ. Մեծը 301 թուականին աշխարհի մէջ առաջին անգամ ըլլալով, քրիստոնեութիւնը Հայաստանի պիտական կրօն կը հոչակէ: 302 թուականի սկիզբը, 16 նախարարներու ընկերակցութեամբ եւ թագաւորական հրովարտակով, Գրիգոր Կեսարիա կը մեկնի, ուր Հայոց հայրապետ կը ձեռնադրուի:

6 Յունուար, 303-ին առաւօտեան Ս. ԾԱնդեան եւ Աստուածայայտնութեան տօնին օրը, Արածանի գետի ակունքին մօտ, Նպատ լեռան ստորոտին, Գրիգոր կը մկրտէ Տրդատ Գ. Մեծը ու ամբողջ արքունի աւագանին: Նոյն տեղը, եօթը օրերու ընթացքին ան կը մկրտէ, նաեւ արքունի գօրքն ու ժողովուրդը:

303-ին սկիզբը, արքան ու հայրապետը մայրաքաղաք՝ Վաղարշապատ կը վերադառնան եւ Գրիգոր Լուսաւորիչ՝ իր տեսիլքին համաձայն, արքունի գահին մօտ Միածնի իշած վայրին վրան հեթանոսական մեհեանին տեղը կը կառուցէ Էջմիածնին (Եղ Միածնն) Տաճարը, ուր կը հաստատուի Հայոց Առաքելական Աթոռը, իսկ Էջմիածնի Տաճարը կը դառնայ հայոց առաջին եկեղեցին:

Սուրբ հրամանով Գրիգոր Պարքեսի բանտարկութեան վերջին տարին՝ 301 թուականին, Սուրբ Հոփիսիմեանց եւ Գայիանեան 37 կոյսերը նահատակութեան Վաղարշապատ քաղաքի մօտերը: Ս. Հոփիսիմեանց կոյսերու նահատակութեան ետք Տրդատ արքան կը պատժի: Դիւահար թագաւորը վայրի խոզի նման կը դառնայ եւ եղէգնուտերու մէջ կը մտնէ: Պատիժէն զերծ մնացած իր բոյրը՝ Խոսրովիդուխտը տեսիլք մը կը տեսնէ, որ կը կրկնուի հինգ անգամ, ըստ որուն միայն Գրիգորը կրնար բուժել դիւահար թագաւորը: Խոսրովիդուխտի խնամակալ՝ Օտա Ամատունին, Գրիգորը հանդիսաւոր շուրով Խոր Վիրապէն Վաղարշապատ կը բերէ: Ապա, արքային աղաչանքը տեսնելով, Աստուծմէ ստացած իր գօրութեամբ կը բժշկէ Տրդատ Մեծը եւ բոլոր դիւահար պալատականները: Տեսիլքին մէջ Սուրբ Գրիգորին կը յայտնուի կոյսերուն վկայարաններուն վայրը: Դարձի եկած արքան հրաման կու տայ, որ բոլոր քրիստոնեաներուն դէմ հալածանքը դադրի եւ ժողովուրդը ազատորէն պաշտէ Քրիստոսի սուրբ հաւատքը: Եւ այսպիսով, Տրդատ Գ. Մեծը 301 թուականին աշխարհի մէջ առաջին անգամ ըլլալով, քրիստոնեութիւնը Հայաստանի պիտական կրօն կը հոչակէ: 302 թուականի սկիզբը, 16 նախարարներու ընկերակցութեամբ եւ թագաւորական հրովարտակով, Գրիգոր Կեսարիա կը մեկնի, ուր Հայոց հայրապետ կը ձեռնադրուի:

6 Յունուար, 303-ին առաւօտեան Ս. ԾԱնդեան եւ Աստուածայայտնութեան տօնին օրը, Արածանի գետի ակունքին մօտ, Նպատ լեռան ստորոտին, Գրիգոր կը մկրտէ Տրդատ Գ. Մեծը ու ամբողջ արքունի աւագանին: Նոյն տեղը, եօթը օրերու ընթացքին ան կը մկրտէ, նաեւ արքունի գօրքն ու ժողովուրդը:

303-ին սկիզբը, արքան ու հայրապետը մայրաքաղաք՝ Վաղարշապատ կը վերադառնան եւ Գրիգոր Լուսաւորիչ՝ իր տեսիլքին համաձայն, արքունի գահին մօտ Միածնի իշած վայրին վրան հեթանոսական մեհեանին տեղը կը կառուցէ Էջմիածնին (Եղ Միածնն) Տաճարը, ուր կը հաստատուի Հայոց Առաքելական Աթոռը, որ բոլոր օրերու ընթացքին ան կը մկրտէ, նաեւ արքունի գօրքն ու ժողովուրդը:

## ՀՈԳԵՒՈՐ ՊԱՏ ԳԱՍ

### ՏԻՐՈՉ ՀՆԱԶԱՆԴԻԼ ՑԱԶՈՂՈՒԹԵԱՆ ՃԱՄԲԱՆ

Ամսոնք ուրկանը ձգեցին, եւ երբ ուզեցին ես քաշել՝ ձուկերու շատութենէն չին կրնար (Յհ. 21.6): Յիսուս հրամայեց աշակերտներուն ուրկանը նաւակին աջ կողմը ձգել եւ անոնք անմիջապէս հնազանդեցան: Հետաքրքրական է աշակերտներուն հնազանդութիւնը, մանաւանդ, որ անոնք չին գիտեր, թէ Յիսուսն էր իրենց հետ խօսողը: Իրենց հնազանդութեան արդիւնքը եղաւ այն, որ ուրկանը այնքան ձուկ լեցուեցաւ, որ չկրցան զայն նաւակին մէջ քաշել: Ասով, Քրիստոս սորվեցուց իր աշակերտներուն, թէ իր խօսքին հնազանդիլ՝ կ'առաջնորդէ յաջողութեան:

### ՄԵՐ ՍՈՐՎԵԼ ԻՔ ՀՈԳԵՒՈՐ ՊԱՍԸԸ

Ուեէ մարդ, որ կը հնազանդի Քրիստոսի խօսքերուն՝ յաղթական դուրս պիտի զայ: Տիրոջ հնազանդիլը մէզ պիտի առաջնորդէ առատ արդիւնք ձեռք ձգելու: Տէրը գիտէ, թէ մեր կեանքի նաւակին, ո՞ր կողմը պահութած ձուկեր, այսինքն՝ օրինութիւններ կան: Կը բաւէ, որ հնազանդիլը իրեն, եւ ահա մեր կեանքի նաւակը այդ օրինութիւններով պիտի լեցուի:

### ՊԱՀԵՑՈՂՈՒԹԻՒՆԸ

Պահեցողութիւնը զէնք մըն է, որով կը կոռինք մեղքի ալիքներուն դէմ եւ կը ճամբորդենք դէպի երկինք:

Յովիան Ուկերեան

## ԵԹԵ ԿԱՄ ԵՐԲ Կ'ՈՒՁԵՍ...

### ԵՐԲ ԿՈՒՁԵՍ ԳԻՏԱԱ, ԹԷ ԻՆՉՊԻՍ ՊԻՏԻ ՅԱՅՏՆՈՒԻ ԱՍՈՂՈՐԾՈՅ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՐՊԱՇԱՎՈՍ 9

Ամբողջ սիրտովս գոհութիւն պիտի մատուցանեմ քեզի, Տէ՛Ռ, եւ քու բոյլոր սքանչելի գործերող պիտի թուեմ: Քեզմով պիտի ուրախանամ ու ցնծամ, եւ ներբողեմ քու անունդ, ո՞վ Բարձեալ:

Թշնամիներս նահանջի ճամբան բռնեցին, քու դիմացդ տապալեցան ու կորուստի մատնուեցան, որովհետեւ դուն, Ո՞վ արդար Դատաւոր, քու գաշիղ բազմած՝ իմ դատս եւ իրաւունքս պաշտպանեցիր: Հեթանոսները յանդիմանեցիր, ամբարիշտները կորուստի մատնեցիր եւ անոնց անունը յաւէտ ջնջեցիր: Թշնամին ընդմիշտ խորտակուեցաւ, անոնց քաղաքները հիմնահատակ կործանեցիր, եւ անոնց յիշատակն անդամ կորսուեցաւ:

Բայց Տէ՛Ռ կայ ու կը մնայ յաւիտեան:

Ան իր աթոռը նստաւ եւ պատրաստ է դատաստանի:

Արդարութեամբ պիտի դատէ աշխարհը ուղիղ դատաստան պիտի ընէ ժողովուրդներուն: Տէ՛Ռ ինք ապաւէն պիտի ըլլայ անիրաւուածին, պատրաստան պիտի ըլլայ ընեղութեան ժամանակներուն: Անոնք, որ քեզ կը ճանչնան, ո՞վ Տէ՛Ռ, քեզի պիտի վստահին, որովհետեւ դուն չես լքեր անոնք, որոնք քեզի պիտի կը դիմէն: Ներբո՞ղ երգեցէ Տիրոջը, որ Սիոն կը բռնակի, բոլոր ազգերուն մէջ պատմեցէ անոր գործերը, որովհետեւ ան որ բոլոր ոճիրներուն համար հանդիւ կը պահանջէ՝ յիշեց տառապողները, չմոռցաւ անոնց աղադակը:

### ՃԱՐՈՒՆԱԿԵԼ ՍԱՂՈՍԱԳԻՐՔԵՆ